

82
8-16

910

млн.гр.
мл.р-

ԱՄԵՆ ՊՐԱԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԻՒՆ ՄԵ ԿԵ ՊԱՐՈՒՆԱԿ



ՆԱՐ ԹԻՆՔԵՐԹԵՍ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀՈԶԱԿԱԽՈՐԳԱԴՏԱԿ
ՈՍՏԻԿԱՆԻՆ ՆՈՐՍՐԿԱԾՆԵՐԸ

ԹԱՐԴՄ. Ժ. 2.

ԹԻՒ 4

ՄԱՐԱՑՈՒ ԱՆԿՈՒՄ ՄԸ



— Օրիուդ Պելիսա, նամեցեք վար իօնել ձեզ կը ձերբակալիմ:
Փինեկրբն իր խօսելը դեռ չեր աւարտած երբ նևիս Ֆերմանոսի
սպառով մը ամուր վրայ կը խորանար:

ՄԱՀԱՑՈՒ ԱՆԿՈՒՄ ՄՅ

ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ ԹԷ ՈՃԻՐ

Ամուրիներու «Լաթիթիա» ակումբին անդամները նոր ինկվիլտի ճարտարագործ պղտիկ սիրուն քաղաքը, Քոննէքթիքը ի վրայ: Տառերկու հոգի էին, ամենքն ալ այրիկամ ամուրի, որոնք առտուն Նիւեօրքէն եկած էին անոնազրին նախատեսած տարեկան պտոյտը կտտարելու համար:

Կէս օր էր երր կառախումբէն իջան: Նախ դացին քաղաքին առա ին պանդոկը, ուր կազկուրուեցան ճոխ և մննդաբար ձաշով մը:

«Լաթիթիա» ակումբը Նիւ Նօրքի մէջ հիմնուած էր քանի մը տարի առաջ: Քսանի չափ անդամ ունէր: Բնիկերութեան նստատակն էր կարելի եղածին չափ շատ դրօսանք հայթայթել իր անդամներուն և օդնել անոնց օր իրենց ժամանակը հաճելի կերպով անցընեն ըլլա՛յ բարեկամական հաւաքոյթներով, ըլլայ համախումբ արշաւանքներով,

Ուրեմն այն օրը անոնցմէ 12ը Սբրինկֆիլտ եկած էին: Քաղաքը, թէեւ ողտիկ, բայց շահեկան էր և տեսնելու արանի: Այնուեղ կար մասնաւորապէս զէնքի մեծ գործարան մը, «Եռունայդը Սթէյթս Արմօրի», որ համբաւաւոր էր բովանդակ Մ. Նահանդներուն մէջ և զոր «Լաթիթիա Քլիւպ»ի անդամները մտադիր էին այցելել կէս օրէն ետք:

Անոնց մէջ ամէնէն լուրջը և ամէնէն զգուշաւորը գնդ. ձօն Մաք Բաֆինսն էր: Քիչ անդամ կը խառնուէր իր պաշտօնակիցներուն զբօսանքներուն: Նախկին գնդապետը այրի էր: Ամուսնութիւնը չառ տխուր յիշատակներ թողած ըլլաւու էր իրեն, վասն զի միշտ տրտում և խիստ կ'երեւար ու բալորովին բացուրիկ բան մըն էր անոր խնդալը: Միմիայն

իր բարեկամներուն ստիպողական թափանձանքներն էին որ զինքը համոզած էին խնդրել իր ընդունելութիւնը ակումբին մէջ : Արդարեւ զինքը ճանչողները գիտեին թէ գնդապիտը ատենօք կատարեալ ընկերական մարդ մը և լզած էր : Սուլդիւ մեղք պիտի ըլլար եթէ վերջնապէս քաշուէր մենութեան և մեկուսացման մէջ :

Փութանք ըսել թէ գնդապեալ բնաւ չէր ցաւեր «Լութիթիա Քլիւալ»ին մէջ մտած ըլլալուն համար : Այդ սիրալիք և համակրալից միջավայրին մէջ շատ հանդիսու կը զտնէր ինքզինքը : Հիմակ յաճախ կը զուարթանար և ժումանակի մը համար կը վտարէր իր միտքը հալածող տխուր մտածումները : Այդ օրերը անիկա բոլոր հանդէսներուն և պայտաներուն կը մասնակցէր և ինքզինքը ցոյց կուտար ընկերներուն ամէնէն զուարթը և ամէնէն սրսմիտը : Իր պաշտօնակիցները ամենաջերմ համակրանք կը տածէին իրեն հանդէպ : Երբ տրտում ու թախծալից կը տեսնէին զայն, կը յարգէին անոր տիրութիւնը և իր քովէն կը հեռանային ակնածանքով :

Մեր ըսած օրը, գնդ . Ճօն Մաք Բաֆինս նիւ Եօրքէն մինչեւ Սրբինկիթիւ նորէն շատ վերապահութիւն ցոյց տուած էր : Իր ուղեկիցներուն կատակները և զուարթ խօսքերը հաղիւ կրցած էին ժպիտ մը խլել իրմէ :

Բայց ձաշէն ետք, որու միջոցին ամենաընտիր զինի խմած էին առատօրէն, գնդապետին ընթացքը բոլորովին փոխուեցաւ, մեծ գոհունակութիւն պատճառելով ամէնուն : Այսուհետեւ նոյնչափ զուարթ և խօսուն եղաւ որչափ տխուր և լուակիաց էր մինչեւ այն տահն և շատ չանցած՝ կատակները, զուարճալի խօսքեր ըրաւ և սրամիտ պատսոխաններ տուաւ :

Ճաշէն ետք նախ թանդարան դացին, — զուարժանութեան ոճով մեծ շէնք մը, ուր հաւաքուած էին գեղարուեստական վաղեմի և արդիսական գործեր, նկարներ և արձաններ : Բնական պատմութեան Միւզէոն մըն ալ կար, ուր այցելեցին արագօրէն և յետոյ ստոյտի մը ձեռնարկեցին Անտառի Դարտաստանին մէջ, — անտառուտ ընդարձակ տարածութիւն մը, ճականներով և ջրակայքերով, զորս գրչթէ ամբողջովին ծածկած էին ջրային հիանալի տունկեր :

Գնդ . Մաք Բաֆինս շատ զուարթ արամադրութեան

մէջ էր միշտ : Կերպով մը առաջնորդը եղած էր իր ընկերներուն և իր սրամիտ պատրաստարանութիւնները ամէն վայրկեան քրքիջ կը պատճառէին :

Դարաստանէն դուրս ելեկով, ուղղուեցան դէպի դէնքի գործարանը, որուն ընդարձակ շէնքերը կը տարածուէին մօտերը : Անոնցմէ մէկը, Սմիթ անունով ծերուկ հասառու մը, յանկարծ պոռապի :

— Տե՛արք, կարծեմ թէ ապահովապէս մեծ հետաքրքրութիւն կը չարժենք : Խափչիկ մը կայ հոն, որ աւելի քան մէկ ժամէ ի վեր մեզի կը հետեւի : Կը տեսնէ՞ք : Կարծահատկի, բայց շատ թիկնեղ է :

Ամենքն ալ ետեւնին դարձան Սմիթի կողմէ իրենց ուշադրութեան յանձնուած խափչիկը տեսնելու համար : Անոնցմէ ոչ մէկը տակաւին նշմարած չէր և ասիկա բնական էր, վասնզի իրենց ուշադրութիւնը ամբողջովին զրաւուած էր այն բաներով, զորս տեսուած էին Սրբինկիթիւ հասնելնէն ի վեր :

Մէկ հոգի միայն դնդ . Մաք Բաֆինս հաստատեց Սմիթի խօսքերը :

— Այո՛, իրաւունք ունիք, Մր. Սմիթ, ըսաւ : Այս խափչիկը արդէն երկու անգամ տեսոյ մեր մօտը : Առաջին անգամ կայարանին մէջ էր, երբ կառախումըն իջանք և երկրորդ անգամ՝ ընական պատմութեան Միւզէոնին մէջ :

Խափչիկը անտարակոյս նշմարեց որ իր ներկայութիւնը դիտուած էր, վասն զի յանկարծ անհետացաւ :

— Կառւողի մը կամ կռվամարտիկի մը երեւոյթը ունէր, շարունակեց Սմիթ : Հաւանաբար մեղմէ մէկը ճանչնալ կարծեց, յետոյ, տեսնելով որ սխալած է, առաւ քալեց :

Խօսակցութեան այս նիւթը հոս թողուցին և շուտով մոռցան խափչիկը, որ արդէն անգամ մըն ալ երեւոյթ չելաւ : Բանի մը վայրկեան ետք զէնքի գործարանը հասան : Մ. Նահանգներուն մէջ զտնուածներուն ամէնէն կարեւորներէն մէկն էր : 1500ի մօտ դործուորներ ունէր և ամէն տարի 120,000 հրացան կը շինէր : «Լութիթիա Քլիւալ»ի անդամները ամենամեծ հետաքրքրութեամբ այցելեցին աշխատանոցները, անթիւ անհամար մէջնաներուն բանելու կերպը բացատրել առաջով մանրամասնօրէն :

Դործարանին բակին մէջ բարձրկեկ աշտարակ մը կար, ուրկէ կարելի էր դիտել հիմնալի տեսարան մը Սբրինկիւթիւնի և վրտկաներուն վրայ: Պատշպամը եւելու համար նորկ էր խօսնջանեւ ու բաւական տաժանելի սանդուզէ մը մաղթիւ: Աւստի այդ պարաններէն շատերը հրտարեցան վերնքէ մը, որ իրենց տարիքին մէջ չեր հրապուրեր զիրենք, Մաք Բաֆինս սանդուզէն ելաւ: Իրեն կը նետեւէին իր երկու ընկերները: Բնութեան խանդավառ հիացօղ մը ըլլալով, երբեք պիտի չներէր որ այդպիսի առաջ մը կօրսնցնէր ու մեկնէր առանց զիտելու այն հրաշալի համայնսպատակերը, որ զիտողին հյացիկ աչքերուն առջեւ կը պարզուէր աշտարակին բարձունքէն:

Երեքին մէջէն ամէնէն կայապէ և ամէնէն առոյզը ինքն էր, իր տարիքին հակառակ և առանց դժուարութեան պաշտգամին վրայ հասաւ միւսներէն առաջ: Սբմուկը դրաւ այդ պատշգամին քարէ լրջապատին վրայ և հիացումով զիտեց զիւղանկարը երկարօրէն: Զէր կրնար աչքերը հետապնեկ այդ հիանալի տեսարանէն: Իր երկու բարեկամներուն, որոնք արդէն կը տրամադրուէին իջնել, յայտարարեց թէ նախապատիւ կը սեպէր տակաւին քանի մը վայրկեան մնալ և թէ պահ մը ետք պիտի միանար իրենց, թող հոգ շնէին իր ժամին:

Գործարանին անօրէններէն մէկը, որ անձնական բարեկամութիւն ունէր այդ պարաններէն շատին նետ, ակումբին անդամները նախընթրիքի հրաւիրած էր իր տօւնը: Հետեւառ դնդապետը գիտէր թէ ո՛ւր պիտի գտնէր իր ընկերները, քանի որ տնօրէնը կը բնակէր ազւոր պզափկ ամարանոց մզու գործարանին բակին յարակից սիրուն պարտէզի մը մէջտեզ: Զուարթօրէն կը խօսէին և երբեմն քահ քահ կը խնդացին, նրբ մէկը կամ միւսը ցորեկին լսուած ազւոր կատակ մը կը յիւշնէր:

Վերջապէս սանդուխին ստորոտը հասան և զիրենք բակին բաժնող նեղ դուռնէն դուրս ելուն, սառանց կասկածելու թէ սոսկալի աղէտ մը պիտի պատահէր:

Արդարեւ: Երբ բակը կը մտնէին, յանկարծ իրենց վերև կաեցին մտրդկային կուրծքէ մը բխած սոսկալի աղաղակ մը, յուսահատական սրտապատառ կոչ մը: Միեւնոյն տաեն աշ-

տարակին բարձունքէն նետուած՝ մարմին մը անջրպետէն անցման և իրու ազմուկով մը ինկաւ լախջախուեցաւ քարայատակին վրայ, ուր անշարժ մնաց:

Երկու մարդիկը նախ եւ առաջ իրենց ապչութենէն կարծես թէ քարայան: Միեւնոյն ժամանակ, բակին միւս կողմէն, անօրէնին պարտէզին մէջ, սոսկումի աղաղակներ կը լսուէին:

— Ճօ՞ն, մեր վաղեմի բարեկամը, Ճօ՞ն Մաք Բաֆինս, պղուաց վերջապէս երկու պարաններէն մէկը, մեռելի մը պէս տժգունած :

Աւա՞զ, այս՝ գնդապետն էր, որուն գիտէր կը ճանդէէր քարայատակին վրայ, արեան լիճի մը մէջ: Դլխիվայր ինկած և մահը վայրկենական եղած էր:

Ակտումբին միւս անդամները վագեցին և սոսկումի ու կարեկցութեան խառնուրդով մը դիտեցին անկենդան մարմինը իրենց բարեկամին, զոր աշնչքան զուարթ ու կեսալիք տեսնդացին նոպայ մը ունեցած էր, վասն զի այդ օրուան չափ երջանիկ և աղքելուն համար զոհ երեւցած չեր բնաւ: Եթէ անձնապան եղած էր, անշուշտ պազարիւնութեամբ և զիտակցարար եղած չեր: Եւ յետոյ, եթէ սոսկուդիւ անձնասպան ըլլալու մտադրութիւն ունեցած էր, ի՞նչպէս բացատրել սոսկումի այն աղաղակը, որ զարհուրելի անկումէն հազիւ րոպէ մը առաջ լսուած էր:

Բայց եթէ անձնասպանութիւն չեր, ոճիր մըն էր ուրեմն: Այս զաղափարը ունեցան հոն գոնուողները, բայց ո՛չ մէկը համարձակեցաւ յայտնել: Եւ յետոյ, եթէ տուամին պարագաներուն վրայ խորհուէր, ոճիրի մը ենթադրաւթիւնը անընդունելի կ'երեւէր: Արդարեւ կը յիշուի թէ Մաք Բաֆինսն և ակումբի իր երկու պաշտօնակիցներէն զատ մարդ չկար աշտարակին մէջ: Ասիկա ստոյգ: անվիճելի իրողութիւն մըն էր:

Երբ Մաք Բաֆինսի երկու ընկերները վար կ'իջնէին, շողապետը մինակ ձգելով պաշտգամին վրայ, վեր ելլող մէ-

կու մը չեխ հանդիպած : Արդ, իրենց դժբախտ բարեկամին մարմինը ըսկին գետնին վրայ ջախջախուած էր ճիշդ այն պահուն, ուր իրենք գուռնէն դուրս կ'ելլէխն : Ոճիր չըլլար առանց ոճրագործի : Ուրեմն ոճրագործը ո՞ւր էր :

Ճիշդը ըսելով, մարդ կրնար սա դիտողութիւնը ընել իսկոյն . — Մարդասպանը, զոր ո՛չ ոք անսած էր, թերեւ աշտարակին ներսը, անկիւն մը պահութած էր մինչեւ իր ոճիրը գործելու վայրիեանը : Ներկաներէն մէկ քանին այս ենթադրութիւնը ըրին և ոստիկանութեան քննիչը, որ քիչ ետքը հասաւ քննութիւն մը կատարելու համար, ինք աւ համամիտ եղաւ այս ենթադրութեան :

Ամէն պարագայի մէջ բան մը կար որ սաոյդ էր և արդէն իսկ հաստատուած, այսինքն Մաք Բաֆինսի երկու ընկերներէն ետք ո՛չ ոք գուրս ելած էր աշտարակին : Արդ, անփեկա մէկ գուռ միայն ունէր : Միւս կողմէ, «Լաթիթիա Քիւպուի անդամներուն և գործարանին տնօրինին ու քանի մը պաշտօնեաներու կազմած խումբը հազիւ մէկ մէթր հեռու էր այդ գուռնէն : Հետեւարար նիւթակէս անկարելի էր որ մէկը գուրս ելած ըլլար առանց նշմարուելու :

Աշտարակին ներսի կողմը խնամքով պրապեցին : Բայց ո՛չ մէկ հետք, ոչ մէկ նշան թոյլ չոււաւ ենթադրելու թէ մէկը հոն պահութամբ ըլլար տակաւին : Գնդապետին մահուան գաղտնիքը հետզնետէ աւելի վրդովիչ կ'ըլլար :

Այն ատեն քննիչ Տօվրինկ մանրամասն տեղեկութիւնը ներ ուզեց այն ընթացքին վրայ, զոր գնդապետը ունեցած էր զրուական պատյափին սկիզբէն ի վեր : Ակումբին բոյլ անդամները միաձայնութեամբ յայտարարեցին թէ Մաք Բաֆինս նոյն օրուան չափ զուարթ եղած չէր բնաւ : Մինչ սովորաբար տիսուր և լուասէր էր, այսօր ազատ ասպարէդ տուած էր իր զուարթութեան և ամէն վայրիկան իր ընկերները կը զուարճացնէր իր պատրաստաբանութիւններով, իր սրամիտ խօսքերով և կատակներով : Եթէ անձնասպանութեան գաղափարներ ունեցած ըլլար, եթէ քիչ մը կարենար մտքէ անցընել թէ իր վախճանը մօտ էր, անշուշտ պիտի չկրնար այդպիսի զուարթութիւն մը և սրամտութիւն մը ցոյց տալ :

Քննիչը, այս բոլոր միաձայն վկայութիւնները լսելով, հետզնետէ համոզում զոյացուց թէ ոճիր մը միայն կրնար գործուած ըլլար ; Բայց ո՞ւր գտնել յանցաւորը :

Դալով արկածի մը ենթադրութեան, անիկա վայրիկեան մը իսկ չէր դիմանար քննութեան : Աշտարակին վերի մասի քարէ շրջապատը շատ բարձր և շատ լայն էր և պարզ անխօնմութիւն մը չէր կրնար աղէտ մը առաջ բերել, նոյն իսկ երբ արմուկները այդ շրջապատին վրայ դրած դիտող մը մէկէնի մէկ նուաղած ըլլար : Բացարձակապէս հարկ էր շրջապատին վրայ ելլել, միւս կողմը անցնիլ կարենալու համար :

Եթէ արկածը կարելի չհամարուէր, հարկ էր դարձեալ անձնասպանութեան կամ ոճիրի մը վրայ խորհիլ : Արդ, անձնասպանութիւնը եթէ ոչ անկարելի, գոնէ նոյնչափ անհաւանական էր : Ուրեմն անպատճառ ոճիր մը գործուած էր :

Այն ատեն քննիչը տեղեկութիւններ ուզեց Մաք Բաֆինսի սովորութիւններուն և անհաստական կեանքին վրայ : Ակումբին անդամներէն անոնք, որ աւելի մօտէն իր ճանչնային իրենց տարաբախտ ընկերը, գիտածնին ըովն : Այս կերպով Տօվրինկ իմացու թէ Մաք Բաֆինս մեծանարուստ մէկն էր : Միեւնոյն ատեն խիստ մարդասէր էր և վերջին տարիներուն մէջ հիմնած և տարեթոշակներով ապահոված էր քանի մը բարեսիրական գործեր, որոնք ամենամեծ ծառայութիւններ մատուցած էին նիւ նօրքի աղքատ դասակարգերուն : Թշնամի ունենալը չէին գիտեր : Դալով ազգականներու, եթէ ունէր, բնաւ անոնց խօսքը ըրած չէր : Եւ յետոյ իր անձնական գործերուն մասին միշտ մասնաւոր վերապահութիւն մը և գաղտնապահութիւն մը ցոյց տուած էր : Բայց զինքը ճանչողները քանիցու սա տպաւորութիւնը ունեցած էին թէ ատենօք անոզորմ վիշտեր կրած ըլլալու էր, ինչ որ կը բացատրէր իր նկարագրին ինքնասպանութիւններն և այլանդակութիւնը :

Թննիչ Տօվրինկ կամաց կամաց իջաւ աշտարակին սանդուղէն : Իրեն հետեւեցան ակումբին անդամները և գործարանին տնօրինը : Դէմքը ծանր երեւոյթ մը առած էր, վասն դի իր տեսածներէն ու լսածներէն ետք հետզնետէ համոզաւած էր թէ ոճիր մը գործուած է :

Բակին մէջ զատն դատական պաշտօնատարը, որ նոր եկած էր : Մաք Բաֆինսի դիմակին կարձատեւ քննութիւնը արուեստակէն հասկցող մարզուն բաւական եղաւ հատատեւու թէ մահը յանկարծական եղած էր :

Մարմինը տարին զերեզմանատան մեռելասրահը, ուր պիտի մնար մինչեւ յուզարկութեան վայրկեանը:

Տօվրինկ, որ հետզետէ մատիսն կըլլար, յանկարծ տեսաւ որ ակումբին անդամներէն մէկը իրեն մօտ կուգար:

— Մր. Տօվրինկ, ըստ անիկա, Նիւ Եօրք պիտի դառնանք: Երբ հօն համսնիք, շատ կը փափաքիմ որ, — եթէ անպատճենութիւն մը չէք տեսներ, — երթամ խորհուրդ հարցնեմ մարդու մը, որ ինծի կը թուի թէ ուրիշ ո' և է մէկէ աւելի կարող է լուսաբանել այս գաղանիքը:

Քննիքը հետաքրքրուած դէմքով մը նայեցաւ անոր:

— Որո՞ւ իսուքը ընել կ'ուզէք, հարցուց: Անուտնի սստիկան նաթ Փինքէրթընի համար էք:

— Այս, անմիջապէս գուշակեցիք: Բայց ուզեցի նախապէս խորհուրդ հարցնել ձեզի, վասն զի կրնայ ըլլամ որ զուք աւելի ազէկ սեպէք առանձին շարունակել ձեր քննութիւնը:

— Ո'չ, ո'չ, պոռաց Տօվրինկ աշխուժութեամբ: Գործը այնչափ կնճռուա և խորհրդաւոր է որ ինծի համար ճշմարիս սփոփանք մը պիտի ըլլայ երբ լսեմ թէ մեծանուն սստիկա սփոփանք մը պիտի ըլլայ երբ լսեմ թէ պիտի զուք ալ զիտէք թէ հասարակութիւնը չի քաշուիր ծաղբելու, տանտինը տոններու սստիկանութիւնը, երբ անիկա չյաշողի գտնել զգայացունց ոճիրի մը հեզինակը: Ի՞նչ ընենք: Այդ բարի հասարակութիւնը մտքէն չանցըներ այն բազէտիւ դժուարութիւնները և նոյն իսկ երբեմն անյաղթելի այն արգելքները, որոնց դէմ կը ստիպուինք պայքարի: Առանց ամէնսալու կը իսուտովանիմ որ ներկայ պարագային մէջ չեմ զիտեր թէ ի՞նչ պէտք չարժիմ: Եթէ ոճիր մը գործուած է, — և համոզուած եմ այդպէս ըլլալուն, — յանցաւորը չկրցաւ սակայն օդին մէջ ցնդիլ կամ գետնին տակը մանել: Բայց ի՞նչ եղաւ: Նաթ Փինքէրթըն միշտ անմիջապէս կը տեսնէ թէ ի՞նչ ընել պէտք է: Ուստի անսահման զոհունակութիւն պիտի զգամ, եթէ հաւանի զբաղիլ այս գործով: Մանաւանդ որ առիթ պիտի ունենամ զինքը ճանչնալու, որուն կը փափաքիմ երկար տաենէ ի վեր: Դժբախտաբար միշտ այնչափ ճանրա զբաղ է որ կը վայնամ թէ մերժէ: Մասձեցէք անգամ մը: զբաղ է որ կը վայնամ թէ մերժէ: Մասձեցէք անգամ մը:

զգայացունց ոճիրներ կը գործուին և առոնք առատ նիւթ կը հայթայթէն մեծանուն սստիկանին գործունէութեանը համար:

— Կերպով մը իրաւունք ունիք, բայց մի՛ մասնաք թէ Փինքէրթըն իր հրամաններուն տակ ունի նշանաւոր աշխատակիցներ, զորս ինք պատրաստած է և որոնց վրայ ի հարկին կրնայ ձգել ընթացիկ աշխատութիւնը: Կաւելցնեմ թէ ես անձնապէտ տարիներէ ի վեր բարեկամութիւն ունիմ Մր. Փինքէրթընի հետ և կը յուսամ թէ իմ յանձնարարութեանո վրայ պիտի հաւանի ստանձնել այս գործը:

Քնիչ Տօվրինկ ձեռքը խոռակցին երկարեց:

— Երէք ասիկա, Մր. . . . , Մր. . . .

— Հուայթ: Անունս Հուայթ է:

— Էա՞ւ ուրեմն, ըրէք ասիկա, Մր. Հուայթ և խորտպէս երախտապարտ պիտի ըլլամ ձեզի: Աւելորդ է ըսել թէ ձեր դիմումին արդիւնքին սպասելով, ես հոս պիտի շարունակեմ ձեռքէս եկածը ընել, բայց շատ կը կասկածիմ որ արդիւնքի մը յանդիմ Փինքէրթընի գալէն առաջ . . . , եթէ երբէք գայ:

«Լաթիթիա Քլիպ»ի անդամները Նիւ Եօրք գառնալու համար կառախումք նստան, մեկնած ատենախն իրենց ունեցած մտքի արամագրութենէն բոլորովին տարբեր վիճակի մը մէջ: Իրենցցէ մէկը կը պակսէր ու զանիկա այլեւս ընաւ պիտի չտեսնեին: Ամենքը կը յարգէին և կը սիրէին զնդ. Մաք Ռաֆինսը, որ գիտցած էր իր ընկերներուն սկըրը շահիւ սրտի և մաքի իր հազուազիւտ յատկութիւններովը: Աւստափ ամենքն ալ ծանրախոն և տիսուր էին: Կը մատածէին մարգային իրերու ոչնչութեան և այն արագութեան վրայ, որով մեր զիսուն կուգան աղէտները, ամէնէն անուշ կապերը խզելով և յանկարծ մեղմէ յափշտակելով ամէնէն սիրելի էակները:

Ո'չ ոք զիտէր թէ մեծանուն սստիկան նաթ Փինքէրթընի խորհուրդ պիտի հարցուի, որովհետեւ թօմաս Հուայթ իր ծրագիրներուն մասին բան մը չէր ըսած: Աւելի լաւ կը սեպէր առ այժմ գաղտնի պահել զանոնք ո'չ թէ իր ընկերներէն կասկածելուն համար, այլ վասն զի լաւ զիտէր թէ Փինքէրթըն երբ խորհրդաւոր գործով մը զբաղէր, կ'ուզէր որ մարդ չզիտնար:

Վերադարձի ուղեւորութիւնը նոյնչափ տխուր եղած էր որչափ երթի ուղեւորութիւնը՝ զուարթ և ոգեւորեալ։ Ամբողջ ճամբորդութեան միջոցին հազիւ թէ քանի մը խօսք փոխանակեցին։ Ամէն ոք դժնդակ խորհրդածութիւններու մէջ թաղուած էրդե կը խորհրդ ծերունի զնդապետին սոսկալի վախճանը շրջապատող գաղտնիքին վրայ, որ թերեւ բնաւ պիտի չըւսաբանուէր։

Երբ ճեպընթացը վերջապէս մտաւ Նիւ Եօրքի կեղրունական կայանը, այդ պարոնները իրարմէ բաժնուեցան անշշուկ։ Սակայն իրենց միջեւ որոշեցին որ եթէ նոր բան մը իմացող ըլլար այն տումբին վրայ, որուն տխուր և անկարող վկանները եղած էին, անմիջապէս իմաց պիտի տար։

Այս բանը ընելու ամենապարզ միջոցն էր երկու որը անդամ մը զիրար գտնել այն զարեկրատան մէջ, ուր սովորաբար կը յաճախիէին ակումբին անդամները։ Իրենցմէ ամէն մէկը իր կողմէ պղտիկ քննութիւն մը պիտի կատարէր գենդապետին անցեալին վրայ և արդիւնքը պիտի հաղորդէր իր ընկերներուն։

Իր բարեկամներէն հրաժեշտ առնելէն ետք և ուշ ըլլաւուն հակառակ, Մր. Հուայթ առանց վարանելու օթօմօպիլ մը նստած և Նաթ Փինքէրթլնի մասնաւոր բնակարանը գացած է։

ՊԱՅՔԱՐԻ ՍԿԱՍԾ

Հուայթ գաղտնի ուստիկանը գտաւ իր տան մէջ։ Բախտը կը բանէր, վասն զի վարդեալ առջի օր միայն զարձած էր Հար։ Ամերիկայի մէջ կատարած երկար ճամբորդութիւնէ մը։

Մինչեւ այդ հեռաւոր երկիրները հետապնդած էր քաղաքական մէկ քանի խիստ վտանգաւոր չարագործներ, և վերջապէս յաջողած էր ձերբակալել զանոնք և յանձնել ամերիկեան իշխանութիւններուն։

Ուստի նախ և առաջ անհաճոյ տպաւորութիւն մը կրեց երբ ուշ ատեն եկան իր դուռը զարկին։ Բայց սրտնեղութեան այս շարժումը երկար չտեւեց։ Իրեն համար բացարձակ սկզբունք մըն էր բնաւ չմերժել իր օգնութիւնը այն

մարդոց, որ զայն խնդրելու կուգային։ Հետեւապէս հրաման տուաւ որ ներս բերեն այցելուն, մանաւանդ որ Մր. Հուայթը անձնապէս կը ճանչնար երկար տարիներէ ի վեր։ Ուստի շատ սիրալիր կերպով ընդունեց զայն և ուշադրութեամբ մտիկ ըրաւ այցելուին պատմութիւնը այն ղէպքին վրայ, որ եղերական կերպով ընդհատած էր «Աթթիթիա Քլիւլով»ի անդամներուն կատարած զրոսական պատյալ։

Հուայթ քանի՛ կը պատմէր, Փինքէրթլնի դէմքը յարանուն հետաքրքրութիւն մը ցոյց կուտար։ Եւ երբ Հուայթ, իրեւ եղբակացութիւն, կարծիք յայտնեց թէ տալ աբախտ զնդ։ Մաք Բաֆինս զարշելի ոճիրի մը զո՞ն գացած ըլլալու էր, վարպետը հաւանութեան շարժում մը ըրաւ։

— Կատարելապէս համամիտ եմ ձեզի, ըստ։ Սակայն այդ ոճիրին պարագաները շատ տարօրինակ են։ Միւս կողմէ չմոռնանք թէ մարդասպանի մը ամենափոքր հետքը չէ դանուած։ Ուստի վերջնական կերպով ոճիրի մը կայանք տալէ առաջ պէտք է միւս բոլոր ենթադրութիւնները աչքի առջեւ ունենալ։ Վերջապէս անկարելի չէ որ զնդապետը, աշտարակին պատշգամին վրայ ինքզինքը առանձին գանելով, յանկարծ կատարի յիմարութեան նոսպայի մը բանուի և շրջապատին վրայէն վար ցատկէ բարձր ճիչ մը արձակելով։

Հուայթ սարսուաց։ Ասիկա գաղափար մըն էր, որ տակաւին իր միտքը չէր եկած։

— Հա՛ւ, կարելի է, ըստ, բայց ասիկա շատ պիտի շարժացնէր զիս։ Բան մը կայ որ խիստ սասոյդ է, այսինքն թէ ո՛չ ոք զնդ։ Մաք Բաֆինսի քով չէ տեսած բնաւ ամենափոքր խանդարում մը իր մտային կարողութիւններուն մէջ։ Մասնաւորապէս այսօր շատ զուարթ և սրամիտ էր։ Զինքը շատ քիչ տնդամ տեսած էինք այս վիճակին մէջ։ Սշտարակին վրայ իրեն հետ էի։ Մքանչացումով դիտեց մեր աչքերուն առջեւ պարզուած հրանալի համայնապատկերը և կրնամ երաշխաւորել ձեզ թէ այդ պահուն տխուր մտածում մը շատ հեռու էր իր մտքէն։ Կը հասկնաք թէ հակառակ պարագային պիտի նշմարէի։ Երբ իրմէ բաժնուեցայ մեզի ընկերացող ուրիշ ընկերոջ մը հետ վար իջնելու համար, ձեռչի և ինծի չափ հանդար և անխոռվ էր։ Արդ, երեք վայրեան ետք սանդուղին ստորոտը հասանք։ Եւ այս կար

ժամանակամիջոցին մէջ առաջ եկած պիտի ըլլայ այդ յանհարծական փոփոխութիւնը Մարդը, զօր թօգած էինք այնչափ խաղաղ վիճակի մէջ, մէկէն ի մէկ կատաղի յիմարի՛ մը փօխուած պիտի ըլլայ: Ո՛չ, Մր. Փինքերթըն, ո՛չ, չե՞ կրնար հաւատալ այդ բանին:

Վարպետը ուագի ելաւ:

— Իրաւունք ունիք. Մր. Հուայթ, ըստ: Կը խօստանամ ձեռքես եկածը ընել, այս գաղանիքը լուսաբանելու համար: Ենորհակալ մի՛ ըլլաք ինծի: Ես իմ պարագո միայն կը կատարեմ: Եթէ ոճիր գործուած է, ինչպէս համոզուած ենք, հարկ է որ յանցաւորները ամէն պարագայի մէջ պատժուին: Ես առո՛ր համար կեցած եմ: Թէ՛ դուք և թէ ակումբին միւս անդամները շատո՞նց կը ճանչնայիք զնդապետը:

— Դրէթէ ութ տարիէ ի վեր: Այդ թուականին եկաւ Անգլիայէն, ուրկէ ծանր վիշտեր հարկադրած էին զի՞նք հեռանալ: Քոնէ մենք այդուես ենթադրեցինք, վասն զի վնդապետը երբեք այդ նիւթին վրայ չեր խօսեր և մենք որոշ բան մը չգիտցանք:

— Կ'ըսէք թէ շատ հարուստ է, այնպէս չէ:

— Այո՛: Առնուազն կէս միլիոն տոլար ունի:

— Իր հարստութիւնը ո՞վ պիտի ժառանգէ:

— Ո՛չ ո՞վ դիտէ թէ ընտանիք ունի՞: Ամէն պարագայի մէջ իր հարստութեան մէկ մասը բարենպատակ գործերու նուիրած է արդէն:

— Ո՞ւր կը բնակէր:

— Հոս, Նիւեօքի մէջ: Արեւելեան 89րդ փողոց, թ. 56: Փինքերթըն հասցէն նօթագրեց:

— Առանձի՞ն կ'ապրէր:

— Ո՛չ: Ծերունի սպասաւոր մը ունէր, զոր Անգլիայէն բերած էր: Կորաքամակ և կիսովին խուլ ծերուկ մըն է: Իր լուսահոդի տիրովմէն առնուազն տասը տարու միծ է:

— Թերեւս կրնանք տեղեկութիւններ առնել անկէ:

— Կարելի է:

— Լա՞ւ, կ'երթամ կը տեսնեմ զայն: Եւ հիմա ուրիշ բան մը կայ, Մր. Հուայթ: Եթէ իրապէս ոճիր մը գործուած է, և կարծեմ թէ Սրբինկիթիտի գործարանին աշտարակը այցելած ստենս դժուարութիւն պիտի չկրեմ վերջնապէս

հանատաթելու: — անհրաժեշտ է որ այդ ոճիրին թշուառական գլխանկը առաջաւը ըլլայ թէ ձեր ակումբը մտածիր էր զբուական տառյա մը կատարել Սրբինկիթիտի մէջ: Վեաք է որ ձեզի հետեւած ըլլայ առանց ինքնինքը տուալու, սպասելով նպաստաւոր վայրկեանին: ուր պիտի կրծար սպաննել գնդապետը: Ահաւասիկ ուրեմն հարցումս: — Զէնդափ գործարանը այցելենէդ քանի մը ժամ առաջ դուք կամ ձեր ընկերները նշմարեցի՞ք մէկը որ ձեզ հետեւէք:

Հուայթ վայրկեան մը մտածեց, Յետոյ յանկարծ թեթև աղաղակ մը արձակեց:

— Բայց այս՛, բայց այս՛, ըստ ցած ձախնով: Տակաւին խօրհած չէի անոր վրայ և սակայն թերեւս կարեւոր էր: Խափչիկ մը կը հետեւէր մեզի, միջահառակ, բայց յաղթանշամ եւ ուժեղ մարդ մը: Քանից նշմարեցինք զայն և նոյն իսկ իրարու ցոյց առւինք:

Եւ տաիկա տարօրինակ չերեւցաւ: Այդ վայրկեանին ո՛չ ոք չարիքի վրայ կը խօրհէր և շատ կը կասկածիմ որ ընկերներու բաւական ուշադրութեամբ դիտած ըլլան այդ խափչիկը և կարենան ծչդիւ նկարագրել զայն ձեզի:

— Վերջին անգամ ո՞ւր տեսաք:

— Մեր ետեւն էր, երբ բնական պատմութեան Միւզիսնէն դուրս ելանք ու դարաստանին մէջն ուղղուեցանք դեպ ի զէնքի գործարանը: Ետքը անգամ մըն աւ չտերայ զայն: Եւ արդէն ո՛չ ոք մեծ ուշադրութիւն մը ընծայեց անոր: Բոխնք իրարու թէ պարզապէս հետաքրքրութիւնն էր որ զինքը այդպէս կը մղէր հետեւիլ մեզի: Յայնի է թէ խափչիկները աղոց պէս հետաքրքիւ են:

— Քոնէ չէ՞ք կրնար չիշել թէ այդ մարդը ինչպէս հագուած էր: Զգեստները մաշտ՞ծ էին թէ նոր:

— Ո՛չ, մաշտ չէին: Շատ վայելուչ ուր զգեստ մը հագած էր և կակուգ թաղիքէ գլխարկ մը, օձիք մը և փողկապ մը զրած էր, շատ աղէկ կը յիշեմ:

— Իր դէմքին վրայ ձեր ուշադրութիւնը գրաւող բան մը չկա՞ր:

Հուայթ ուսերը թօթուեց:

— Իրաւ որ ո՛չ, պատասխանեց: Խափչիկի մը կատարեակ ախպարը կը ներկայացնէր: — տափակ քիթ, հաստ

շրթունք և դուրս ցցուած այտեր : Այդ մարդոցը ամենքն ալ իրարու կը նմանին :

Փինքէրթըն պարապ տեղը շարք մը հարցումներ ըրաւ Հուայթի : Անկարելի եղաւ ուրիշ և է շահեկան տեղեկութիւն մը ստանալ : Ի վերջոյ Հուայթ հրաժեշտ առաւ վարպետէն, որ յայտարարեց թէ կարելի եղածին չափ շաւտ պիտի զբաղէր այդ գործով :

Այս խոստումը ըրած ատեն, Փինքէրթըն մտքէ չէր անցըներ թէ նոյն իսկ Սրբինկիլտ երթալու պէտք պիտի չունենար, աշտարակը այցելելու համար : Արդարեւ իր ենթադրածէն աւելի շուտ պիտի համնէր իր նպատակին :

Հուայթին հեռանալէն անմիջապէս ետք, Փինքէրթըն անկողին մտաւ և մինչեւ յաջորդ առոտու քնացաւ անընդմիջարար : Արթնալուն պէս, մանրամասնօրէն վերցիշեց այն տռամը, զոր Մր. Հուայթ առջի իրիկուն պատմած էր իրեն : Շուտով հագուելէ ետք նախաճաշեց : Յետոյ կառքով գնացարեւելեան 89րդ փողոց 56 թիւր, ուր կը բնակէր հանգուցեալ գնդ . Մաք Բաֆինս : Պղտիկ սիրուն ամարանոց մըն էր, խնամքով սկանուած, և որուն տեսքը միայն կը ցուցնէր իր բնակիչներուն կարգապահութեան և մաքրութեան ճաշակը : Պարտէզին մէջ հաղարումէկ գոյն ծաղիկներու կողովներ պարտիզանին փութկոտ խնամքները ցուց կուտայն : Աւազուտ ծառուղիներուն մէջ գէշ խոտ մը չկար : Պատուհաններուն ապակիներուն և ճեր ճերմակ վարագոյրներուն վրայ փոշիի հատիկ մը անդամ չէր տեսնուեր :

Նաթ Փինքէրթըն պարտէզին դրան զանգակը զարկաւ : Հազիւ թէ զանգակը դադրած էր նշինէ երբ ամարանոցին մուտքի դուռը բացուեցաւ և ծերունի սպասաւորին ալեհեր գլուխը երեւցաւ :

Ծերունին դէմքը տեսնողին համար դիւրին էր հասկալ անիկա խորունկ յուզումի մը ենթարկուած էր : Կնալ թէ անիկա խորունկ յուզումի մը ենթարկուած էր : Երբ նշմարեց այդ օտարականը, որ առաջին անդամ ըլլաւով կուզար, բուռն յուսախարութիւն մը նկարուեցաւ դիւզի կագիծերուն վրայ :

Դանդաղ քայլերով, որպէս թէ ակամայ, անցաւ աւազութեանովին և վերջապէս հասաւ պարտէզին դրան առջեւ :

— Մր. Մաք Բաֆինսի վրայ լուրեր կը բերեմ ձեզի, ըստ վարպետը, գաղտնի ոստիկանի իր «Վէսիքա»ն ցոյց տալով : Թոյլ տուէք որ ներս մտնեմ :

Ծերունի սպասաւորը ընկրկեցաւ տժունելով :

— Իմ տիրոջմէս, հարցուց : Ուր է, Դժբախտութիւն մը պատահեցաւ իրեն, այնպէս չէ : Դիւերը չդարձաւ : Իր ծառայութեան մէջ ըլլալէս ի վեր առաջին անգամն է որ կը պատահի այս բանը : Օ՛հ, ի՞նչ մտահոգութիւններ ունեցայ : Առ նուազն կէս ժամը անդամ մը կ'ելլէի տեսնելու համար թէ դարձած է :

Այն ատեն գաղտնի ոստիկանը ծանր ձայնով մը ըստ անոր :

— Ցաւով կ'փմացնեմ ձեզի թէ Մր. Մաք Բաֆինս մեռած է : Անձնասպան եղած է Սրբինկիլտի մէջ, զէնքի գործարանին աշտարակէն վար իյնալով :

Ծերունին ճեր ճերմակ կտրեցաւ : Ականջը ծանր էր, բայց Փինքէրթըն անոր այդ տկարութիւնը առաջուընէ զիտնալուն համար խիստ բարձր ձայնով խօսելու զգուշութիւնը ունեցած էր :

— Եկէ՛ք, եկէ՛ք, ըստ ծառան դողդղացող ձայնով մը :

Եւ առաջ անցնելով, գաղտնի ոստիկանը դէպի տուն առաջնորդեց :

Խեզը մարդը իր նախորդ տիրոջը շատ կապուած ըլլաւու էր, վասն վի դիւրին էր տեսնել թէ գնդապետին մահուան լուրը ո'րքան կը վշտակըէր զինքը : Խորին և անկեղծ վիշտ մը կ'զգար, Փինքէրթըն, որ վարդուած էր մարդոց սրտին մէջ կարդալու, չէր կրնար տարակուսիլ :

Երկուքն ալ սրահ մտան, որ ամարանոցին գետնայարկը կը զանուէր : Հոն մտնելնուն պէս, ծերունի սպասաւորը ձեռքերը իրարու զարկաւ յօւսահատութեամբ և պոռաց :

— Ի՞նչպէս կարելի է այդպիսի բան մը : Է՛, ի՞նչ, այլ եւս բնաւ պիտի չտեսնեմ իմ բարի և սիրելի աէրս : Բայց ոսոկալի՛ է ասիկա : Ես ալ միշտ կարձած էի թէ առաջին անդամ ես պիտի հեռանամ այս աշխարհէն, քանի որ ես անկէ աւելի ճեր եմ : Եւ յետոյ, անիկա տակաւին առողջ և կայտառ էր : Կրնար հարիւր տարի ապրիլ : Խելքի գալիք բան է, երբ մարդ մտածէ այս բանին վրայ : Եւ հիմա ահա-

ւասիկ բոլորովին մինակ եմ աշխարհի վրայ։ Մը . Մաք Բա-
թինս տէր մը չէր ինծի համար, բարեկամ մը, դրեթէ եղ-
բայր մըն էր, Ա՛ն, սիրոս պատառ պատառ կ'ըլլայ երբ և
խորհիմ թէ այլեւո ընաւ պիտի չտեսնեմ զայն։

— Հանդարտեցէք, բարեկամ։ Դնդապետին վրայ քա-
նի մը տեղեկութիւններ տանելու եկած եմ։ Անոր հետ միա-
սին Անդլիայէն եկաք, այնպէս չէ։

— Այո՛, պատասխանեց ծերունին, որ յանկարծ իրսու
զգուշաւոր գիրք մը առաւ։ Բայց Մը . Բաֆինս բացարձա-
կապէս արգիլեց ինծի ո՛նէ մէկուն խօսիւ իր կամ իր գոր-
ծերուն վրայ։

— Է՞ւ : Բայց հիմակ որ ձեր տէրը մեռած է, կարե-
ւոր և ծանրակշիռ հարցում մը կը ներկայանայ։ — Դնդա-
սկետը անձնասպա՞ն եղած է։

— Անկարելի՛ է, պոռաց իսկոյն ծառան։

— Յիմարութեան նոպայի՞ մը մէջ գործած է։

— Երբեք մտային ամենափոքր խանդարում ունեցած
չէ, պատասխանեց ծերունին և ես բնաւ չեմ հաւատար այդ
բանին։

— Կամ թէ ոճիրի՞ մը զոհ եղած է, աւարտեց Փինքեր-
թըն, ուշադրութեամբ նայելով ծառային, որ անմիջապէս
չպատասխանեց։

— Այս հարցաւմը, զոր ոստիկանութիւնը կ'ընէ, շա-
րունակեց գաղտնի ոստիկանը, կը պահանջէ որ զործը հիմ-
նովին ուսումնասիրուի։ Եթէ գնդապետը սպաննուած է,
արդարութեան ամէնէն նուիրական պարտքն է գտնել յան-
ցաւորը կամ յանցաւորները և իրենց ոճիրին պատիժը կրել
տալ անոնց։

— Օ՛հ, այո՛, պոռաց ծերունին, ասոր համար ինչ որ
կրնաք՝ բրեք։

— Ես գաղտնի ոստիկան եմ և մտադիր եմ այս գաղտ-
նիքը լուսաբանել։ Դուք ալ տրամադի՞ր էք ինծի ըսելու
ինչ որ դիտէք ձեր տիրոջը վրայ։

— Աւա՛զ, պիտի չկրնամ մեծ բան մը ըսել ձեզի։ Մը .
Մաք Բաֆինս շատ դժբախտ եղած է իր կհանքին մէջ։ Սաեւ-
նոք շատ երջանիկ էր։ Ամուսնացած էր սիրուն կնոջ մը
հետ, որ նախապէս դերառանուեի էր։ Զաւակ մը ունեցան,

զրապուրիչ աղջնակ մը, որ մկրտութեան միջոցին կոչուե-
ցաւ ծութթա, Քանի՛ կը մեծնար, որ օրի աւելի կը զե-
ղեցկանար, Բայց դժբախտութիւնը շուտով եկաւ։ Ծութթա
նոյնքան տգեղ ու զծուձ հոգի մը ունէր, որքան սիրունէր
գէմքը։ Մայրը վիշտէն մեռաւ։

«Ճօն Մաք Բաֆինս կը պաշտէր կինը, որ իրեն համար
ամէն ինչ էր։ Զինքը հարուածող վիշտին աղդեցութեան
տակ քիչ մնաց որ խենդենար։ Խեղծ մարդուն տառապանքը
շերջացած չէր։ Ինչպէս ըսի, ծութթա ի քնէ չար էր։ Տա-
կաւին մանկամարդ, հայրական տունէն փախուստ տուաւ
հապիտի մը, կրկէսի դերասանի մը հետ։

«Հայրը անիծեց զայն։ Յետոյ, զգալով թէ այլեւս պի-
տի չկրնար ապրիլ այն երկրին մէջ, ուր ամէն բան իրեն կը
տիշեցնէր սիրելի և միեւնոյն ատեն վշտալի անցեալ մը, Մ-
Նահանդները գաղթեց և եկաւ հաստատուեցաւ Նիւ Եօրքի
մէջ, ուր այս ամարտնոցը ծախու առաւ։ Իր բոլոր ծառա-
ներէն զիս միայն հետը բերաւ։ Այսուեզ մեր բնակութեան
տառաջին տարիներուն, ճշմարիտ մենաօէրի մը կեանքը ապ-
րիցաւ, մէկու մը հետ չխօսելով, մէհու մը չցածախելով։
Ուստի չատ ուրախ եղայ երր որու մանել Աւթիթիս
Քիւալուին մէջ։ Խնքնիրենս կ'ըսէի թէ այս բանը քիչ մը
պիտի դբաղեցնէր անոր միտքը։ Եւ իրաւ, չատ չանցած՝
մնձ փոփոխութիւն մը դիտեցի անոր վրայ։ Նոյն իսկ օրեր
կային, ուր զուարթ էր։ Կրնաք խորհիւ թէ ո՛քափ ուրախ
էի։

— Դնդապետը այլեւս բնաւ չլսե՞ց իր աղջկանը խօսքը։

— Բնա՛ւ, և արդէն մեռած կը նկատէր զայն ու նոյն
իսկ պատաւիրած էր որ անոր անունը չարտասանեմ իրեն
առջեւ։

— Իսկ դո՞ւք։ Բնաւ լուր չառի՞ք Օր. Ճութթայի վրայ։
— Ո՛չ։

— Ինծի ըսին թէ ձեր տէրը, իր կեանքին վերջին ժա-
մանակներուն մէջ քանի մը մարդասիրական դործեր հիմած
էր։ Ճի՞շդ է։

— Այո՛, ճիշդ է։

— Եւ եթէ աղջիկը գտնուէր, հայրական հարստու-
առութիւնը ա՞ն պիտի ժառանգէր։

— Զեմ կարծեր : Մը . Մաք Ռաֆինս իր կտակը պատրաստած է և շատ կը կասկածիմ որ այդ արարածը նոյն խիլ յիշատակուած ըլլայ անոր մէջ :

— Ա'հ, ո՞ւր կը գտնուի այդ կտակաղիրը :

— Փաստաբան Տիար Զարլզ Թօմունի քով, Գ. ծառուղի :

— Ապահովապէս բան մը կտակած է ձեզի՝ իր հաւատարիմ ծառացին :

— Կարելի է, բայց այդ մասին երբեք խօսք մը ըրած չէ ինձի :

— Լա՛ւ : Այդ փաստաբանը գտնելու պիտի երթամ, վասն զի ինձի համար կարեւոր է ճշղիւ տեղեկանալ կտակաղրին պարունակութեանը :

Երբ Փինքէրթըն կը սկարաստուէր մեկնիլ, վերջապէտ պոռթկոց ծերունի սպասաւորին վիշտը, որ երկար տակն զսպուած էր :

— Ա'հ, պարոն, շատ բարի, շատ վեհանձն էր, ըստ Շատ վստահ եմ որ ընաւ մոռցած չէ աղջիկը : Քանի՛ անգամներ, զիշերը, երազած միջոցին, լսած եմ որ Ցութայի անունը կ'արտասանէր :

— Անոնք որ այդչափ վատնրէն սպաննեցին զայն, նոյնչափ աւելի յանցաւոր են : Յուսանք թէ կարելի պիտի ըլլայ երեւան հանել զանոնք :

Ծառան զաղանի ոստիկանին ձեռքը բռնեց, չերմաղին կերպով համբուրեց և պաղատալից շեշտով մը ըստաւ .

— Օ'հ, այս', պարոն, կրցածնիդ ըրէք : Կեանքիս մէջ ասկէ ետք վայրկեան մը հանգիստ պիտի չընեմ եթէ կարելի յիշայ գիտաւէ թէ խեղճ տէրս ի՞նչ պարազաներու մէջ մեռած է :

Գաղտնի ոստիկանը կրցածին չափ միթթարեց բարի մարդը : Յետոյ, 89րդ փողոցի սկսիկ սիրուն ամարանոցէն մեկնելով, ուղղակի գնաց փաստաբան Զարլզ Թօմունի դրասենեակը :



ԻՐՈՂՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ԲՈՆՈՒԱԾ

Երբ Նաթ Փինքէրթըն մտաւ փաստաբանին զրասենեակը, ուր բազմաթիւ զրազիրներ եռանդով կ'աշխատէին դատերու ցանկեր ընդօրինակելու կամ զրումաւոր թուղթեր սեւցնելու, երթասարդներէն մէկը իրեն մօտեցաւ և հարցուց թէ ի՞նչ կը փափաքէր : Պատասխանեց թէ սփիպողական գործի մը համար անձամբ պիտի խօսէր Տիար Թօմունի հետ : Բայց զրազիրը յայտարարեց իրեն թէ բաղրոնք այդ ժամուն մարդ չէր ընդուներ :

Փինքէրթըն չինատեցաւ այս յանկարծական արգելքէն :

— Հածեցէք հաղորդել Տիար Թօմունի թէ, ըստաւ, կը փափաքիմ իրեն հետ խօսիլ կտակազրին վրայչ զնդ . Մաք Ռաֆինսի, որ երէկ մեռաւ արկածի մը հնատեւանքով :

Վարպետը մեղմացուցած չէր ձայնը և զրասենեակին լուսւթեանը մէջ որոշապէս լսուած էին իր խօսքերը :

Պաշտօնեան անհետացաւ : Այն առեն զաղանի ռոտիկան նշմարեց թէ ուրիշ զրազիր մը, իիստ նրբամարմին և տժգոյն երթասարդ մը, որ իրեն մօտ զտնուած զրասեղանին առջեւ ոտքի վրայ կեցած էր, շարունակ զինքը կը դիտէր ամենաբուռն շահազրզութեամբ, յորմէնեաէ արտասանած էր զնդ . Մաք Ռաֆինսի անունը :

Այդ անձը իր ամբողջ դիմադութեանը մէջ հակակեկի բան մը ունէր : Բացայացտ կասկածով մը կը դիտէր անձանօթ այցելուն : Եւ յետոյ, իր աչքերուն մէջ կարծես թէ կատկածէ աւելի բան ալ կար, — վախ ալ կար :

Մինչ այս մինչ այն, փաստաբանին սենեակը մանող առաջին պաշտօնեան զուրս ելաւ և ինպրեց Փինքէրթընէն որ բարեհածի իրեն հետեւիլ մինչեւ Տիար Թօմունի մօտ, որ զինքը սիբու ընդունէր : Փինքէրթըն հետեւեցաւ իր առաջնորդին և հեռացած ուահուն կրցաւ անդամ մը ևս հաստատել թէ դալկագէմ զրազիրը հետաքրքիր և մտահոգ դէմքով մը կը նայէր իրեն :

Երբ Ներս մտաւ, փաստաբանը, որ թուղթերով խճողուած զրասեղանի մը առջեւ նստած էր, ոտքի ելաւ և քայլ մը առաջ զալով զիմաւորեց իր այցելուն :

Սովորական ողջոյններուն փոխանակումին ետք, գաղտնի ոստիկանը ցած ձայնով ըստ:

— Ես Նաթ Փինքէրթընն եմ:

Տիար Թօմսըն, ապշահար, քայլ մը ետ դնաց:

— Մեր անուանի ոստիկանը, հարցուց իսկոյն:

— Կռութիւնն, ըստ Փինքէրթըն: Անունո բարձր ձայնով մի՛ արտասանէք: Առ այժմ ես հոս Մր. Միլլըն եմ և շատ կ'աղաչեմ ձեզի որ ուրիշ անունով չկոչէք զիս:

— Լա՛ւ, լա՛ւ, իսչպէս որ կ'ուզէք Մր. Փ... Միլլը: Գութաց պատասխանել փաստաբանը:

Փինքէրթըն ետին դարձաւ:

— Դառան էք թէ մեզ մտիկ ընսղ չկայ, հարցուց: Սա դուռները ո՞ւր կը բացուին:

— Սա գուռը գրանենեակը կը հանէ: Այն դուռն է, ուրիշ գուռ ներս մտաք: Միւսը ուզդակի սանդուզը կը հանէ և սա երրորդը դիւմնատուն կը տանի:

Այս խօսքերը ըսելով, բացաւ իր ըսած դուռը: Փինքէրթըն ակնարկ մը ձգեց հոն: Նշմարեց փոքրիկ սենեակ մը: Որուն պատերուն առջեւ մինչեւ ձեղուն բարձրացած և թղթածրաբներով ընանաւորուած դարակներ կային: Այդ սենեակին ուրիշ դուռ մը ուզդակի սանդուզ կը հանէր: Գլխաւոր սենեակը մտնելով, դազտնի ոստիկանը հոգ տարաւ պարզապէս հրելու այդ պղտիկ սենեակին դուռը: Փոխանակ փակելու զայն: Յետոյ փաստաբանին ներկայացուցած աթոռը առնելով, նստաւ այդ դուռը աչքէ չկորսընցընելու ձեւով մը:

Փաստաբանը դարձեալ նստած էր իր գրասեղանին առ-

շեւ:

— Կը տեսնէք, Մր. Միլլը, թէ վախնալու պատճառ մը չունիք: Եւ յետոյ, իմ բոլոր պաշտօնեաներս վստահելի են և անոնցմէ ո՛չ ոք ոլիտի համարձակէր դուռներէն մտիկ ընել: Անոնք շատ լաւ գիտեն...

Առեղծուածային ժպիտ մը երեւցաւ Փինքէրթընի Արթներուն վրայ:

— Ներեցէք, Տիար Թօմսըն, ըստ, չք կը առար ձեր պաշտօնեաներէն իւրաքանչիւրին նկարագիրը հիմուլին աննչալ: Անոնք խիստ շատուոր են: Թերեւս քանի մը վայը-

կեան ետք հակառակը հաստատող ապացոյցը ոլիտի ունենաք: Տիար Թօմսըն յուզում մը ցոյց տուաւ:

— Ա՛ն, ատիկա շատ ծանրակշիռ բան մը ոլիտի Ըլլար, ըստ: Եթէ զրագիրներէս մէկը իմ սենեակին մէջ յաճախորդի մը հետ խօսակցութիւնս մտիկ ընելու լրութիւնը ունենար, վայրկեանին կը վռնտէի քովէս:

— Եւ հազար անգամ իրաւունք կ'ունենայք, ըստ վարպետը: Բայց իրողութեան զանք:

— Այս', իրողութեան զանք: Շատ զարմացայ լսելով որ իմ վաղեմի յաճախորդը զնդ: Մաք Իսկինս երէկ սեռած էր արկածի մը հետեւանքով:

— Դժբախտաբար տխուր ճշմարտութիւնը այդ է: Այս առառան թերթերը ապահովապէս մանրամանութիւններ տուած պիտի Ըլլան:

— Կարելի է, բայց մինչեւ հիմակ այնչափ զբաղած էի որ տակաւին միջոց չունեցայ լրազիր մը կարդուու: Ինչ պատահած է ուրիշն այդ խեղճ զնդապետին:

— Սրբինկդիլտի մէջ զենքի զործարանին աշտարակէն վար ինկած է:

— Կարելի չէ: Ես զիտեմ այդ աշտարակը: Ի՞նչպէս կրցած է չրջապատին միւս կողմը անցնիլ: Աներեւակայիլի բան է: Բայց, շարունակեց իսկոյն, այս զործին առթիւ ձեր հոս գալը և զիս զանելը կը ցուցնէ թէ ոստիկանութիւնը կը կարծէ որ ոճիր մը զործուած է: Կը սխալի՞մ արդեօք:

— Ո՛չ, պատասխանեց Փինքէրթըն ցած ձայնով, չէք սիալիր: Էսէք ինձի թէ ճիշդ է որ զնդապէտը քանի մը բարեւիրական զործեր հիմած է և թէ գուք հ'զրազիք այդ զանազան հիմնարկութիւններուն վերաբերեալ զատական և օրինական ինդիրներով:

— Կատարելապէս ճիշդ է:

— Յետոյ իր հաբուտութեան մասցեալ մասին զործածումը կարգադրած է ձեր զբասենեակին մէջ պահուած կտակազրով մը: Ճիշդ է:

— Այս': Կտակազրիրը կը գանուի խոշոր դեղին սկանարանի մը մէջ, որուն վրայ քանի մը կնիքներ զարնուած և սա պարզ բառերը զրուած են. «Ասիկա իմ կտակազրիրս է»: Տակն ալ իր ստորագրութիւնը կայ:

— Վերջին կամքը ի՞նչ է:

— Որչափ որ զիտեմ, Մր. Մաք Ռաֆինս նախ և առաջ իր ծերունի սպասաւորին՝ ձէն իվլնսի կը կտակէ բաւական գումար մը սրպէս զի անիկա իր վերջին օրերուն մէջ մարդու կարօտ չըլլայ: Դալով հարստութեանը մնացեալ մասին, ինծի ըստածէն հասկցած եմ թէ իր հիմնած բարեսիրական գործերուն յատկացուցած է զայն:

— Բսել է թէ իր ընտանիքին անդամներուն համար կտակ ըրածէչ:

— Չեմ կարծեր որ ընտանիք ունեցած ըլլայ: Ամէն պարագայի մէջ, եթէ ունէր, գժտուած էր անոնց հետ ու այլ եւս չէր ուզեր անոնց խօսքը իսկ լսել: Արդարեւ շատ անդամ դառնութեամբ կ'ըսէր ինծի թէ աշխարհի մէջ մինակ էր և թէ իր ծերունի սպասաւորէն զատ ուրիշ մէկը չունէր որ սիրէր զինքը:

— Շատ լաւ: Հիմա կը հաճի՞ք կտակագիրը ցոյց տալ ինծի: Կտակարարին մահուան պարագաները նկատի առնելով, ստիպողական է շուտով հասկնալ իր վերջին տրամադրութիւնները:

— Ամենայն սիրով, ըստ փաստաբանը մեղմաձայն: Ամէն պարագայի մէջ կընամ հիմակուընէ հաւաստել թէ ի՞նչ ալ պատահի, կատկածելի չի կընար ըլլալ ծերունի ձէն իվլնս, զոր անձնապէս կը ճանչնամ: Աշխարհի ամէնէն բարի և ամէնէն պարկեցտ անձն է:

— Իմ վրաս ալ ճիշտ միեւնոյն տպաւորութիւնը ըրաւ, պատասխանեց Փինքէրթըն: Անշուշտ անիկա խնդրոյ առարկայ չի կընար ըլլալ:

Սյս միջոցին Տիար Թօմարն ոտքի ելած էր և կ'երթար զրահապատ պողպատէ պղտիկ դրամարկղի մը քով, որ սենեկին մէկ անկիւնը կը գտնուէր: Բացաւ զայն և դարակէ մը հանեց արցակ մը թուղթ, որոնց մէջ կը գտնուէին քանի մը կնքուած պահարաններ: Ասոնք ուրիշ յաճախորդներու կտակագիրներն էին:

Տրցակը զրասեղանին վրայ զրաւ, պահարանները յաշորդաբար քննեց և վերջինին հասնելուն պէս աժգունեցաւ:

— Ահ, ի՞նչ կը նշանակէ ասիկա, պոռաց: Վստահ եմ, բացարձակապէս վստահ եմ թէ գնդապետին կտակագիրը այս թուղթերուն մէջ կը գտնուէր:

Վաղեց դրամարկղին քով, բոլոր դարակները սկրպուց և աւել արցակներ աչքէ անցուց, բայց փնտռածը չկտաւ:

— Հարկ չկայ որ աւելի յագնիք, Մր. Թօմարն, ըստ պաղանի ստիկանը հանդարտորէն: Խնդրոյ առարկայ կտակագիրը գողցուած է:

Փաստաբանը չէր համոզուեր: Տեսակ մը տենդային առավարանքով, անգամ մը ևս պրպտեց ամբողջ դրամարկղը, յաջորդաբար բացաւ բոլոր դարակները, ինչպէս նաև իր գրասեղանին դարակները, բայց իր խուզարկութիւնները ապարդիւն մնացին:

Նաթ Փինքէրթըն յանկարծ ելաւ իր թիկնաթուէն:

— Մր. Թօմարն, ըստ, ոս յարգելի պարոնը թերեւս կարենայ ձեզի տեղեկութիւններ տալ գողցուած կտակագրին վրայ:

Սյս խօսքերը բաելով, վարպետը խոյացած էր մինչեւ յարակից փոքր սենեակին դուռը, որ, ինչպէս կը յիշուի: Կիսովին բաց թողուած էր և զոր ոտքովը հրած էր: Տժոյն դէմքով երիտասարդ զրագիրը, զոր Փինքէրթըն նշմարած էր զուրսի զրասենեակը մնացած քանի մը վայրկեաններու միջոցին, երեւցաւ երկու մարդոց աչքին առջեւ: Իր սարսափը այնքան մեծ էր որ գինով մարդու մը պէս կ'երերար: Մոլորաւն աչքերով կը նայէր գազանի ստիկանին:

Սյս վերջինը բռնեց անոր դաստակէն և բանի ուժով քաշեց մինչեւ փաստաբանին սենեակը:

Մր. Թօմարն, զայն տեսնելով, անսահման զայրոյթ մը զգաց:

— Ի՞նչ է ադ, Պէրսիկլու, պոռաց բարկութենէն խեղդուած ձայնով մը: Դուռներէն մտիկ կ'ընէք հիմա:

Երիտասարդը իր առաջին սարսափէն սթափեցաւ սակայն: Իր պղտիկ աարիքին հակառակ, իր անձին իշխելու շատ կարողութիւն ունէր արդէն և զիտէր սքանչելի կերպով կեղծել, Փինքէրթըն անմիջապէս հասկցաւ այս պարագան:

— Մտիկ չէի ըներ, Տիար Թօմարն, ըստ: Պարզապէս եկած էի փնտռելու թղթածրար մը, որուն պէտք ունիմ: Եւ որովհետեւ դուռը կիսովին բաց էր, համարձակեցայ ակնարկ մը ձգել ձեր սենեակին մէջ: կ'ընդունիմ թէ ըրածս աղէկ բան մը չէր, բայց զուտ մեղենական էր:

Այս ամենքը ըսուեցան առանց վարանումի և կատարելապէս կեղծուած զայրոյթի շեշտով մը:

— Բայց դարձեալ անօրինակ լրբութիւն մըն է ձեր ըրածը, ըսաւ թօմսըն խոտօրէն: Ի՞նչպէս, ահա վից տարի է որ քովս էք և կը կարձէի ամէն վատահութիւն ունենալ ձեր վրայ: Ամէն պարագայի մէջ չեմ ուզեր այնպիսի մարդկի, որ իմ սենեակիս մէջ անցած դարձածը մտիկ կընեն կամ կը դիտեն: Կրնաք երթալ: Այլու իմ սպաշտոնեաս չէք:

Հեղնական ժպիտի մը պէս բան մը անցաւ Պէրնֆիլտի դէմքին վրայէն: Խոնարհութիւն ըրաւ:

— Այդքան շուտ մի՛ երթաք, պոռաց Փինքէրթըն զօրաւոր ձայնով մը: Նախ եւ առաջ պիտի ըսէք մեզի թէ ի՞նչ զիտէք զնդ. Մաք Բագինսի կատակղրին և անոր անհետացումին վրայ:

Այս խօսքերը ըսելով, խորաթափանց ակնարկ մը ձգեց երիտասարդ զրագիրին վրայ: Բայց իր զործը զօրաւոր մէկու մը հետ էր: Ճո Պէրնֆիլտ անվրդով իրիզ ունեցողի մը հանդարտութիւնով զիտաղրեց այս ակնարկին: Միայն շատ զարմացած ըլլալ կեղծեց և ամենահանդարտ շեշտով մը պատասխանեց.

— Առաջին անդամ է որ կը լսեմ թէ կտակ մը ըրած է զնդ. Մաք Բագինս մը, որուն անունը բնաւ արտասանուած չէ իմ առջեւո: Չեմ հասկնար թէ ի՞նչ կուզէք ինձմէ, պարոն: Ստուգիւ անլուր բան մըն է որ զիս չարս զործի մը աեղ կը զնէք, պարզապէս անոր համար որ այս սենեակին մէջ ակնարկ մը նետեցի կիսաբաց զուռնէ մը:

Նաթ Փինքէրթըն անմիջապէս չափատասխանեց: Իր դէմքը որ ամեն ատենաւան պէս անկարեկիր էր, իր տպաւորութիւններէն բան մը յայտնի չէր ըներ:

— Այո՛, ըսաւ վերջապէս ցած ձայնով, թերեւս քիչ մը աճապարեցի: Պատճառը այն է որ շատ յուզուած եմ այս միջոցիս: Հաճեցէք ներողամիտ ըլլալ ինծի:

— Օ՛հ, բան մը չէ, պատասխանեց զրագիրը զիջանող շեշտով մը: Միայն թէ ուրիշ անդամ աճապարանք ցոյց մի՛ տաք ձեր զատաստաններուն մէջ: Ամէն մարդ ինձի պէս համբերող չէ և կրնաք հանդիպիլ մէկու մը, որ ձեր աճապարանքը զղջացնէ ձեզի:

Յետոյ փաստաբանին դառնալով աւելցուց.

— Ուրեմն կը պնդէ՞ք ձեր որոշումին վրայ և կը ճամբէ՞ք զիս:

— Այո՛:

— Լա՛ւ: Մնաք ըարով:

Աւրջին անգամ մըն ալ խոնարհեցաւ միշտ նոյն հեղիածան ժպիտով: Յետոյ սենեակէն դուրս ելաւ գուռը ուժով մը գոցելով:

Փաստաբանը զայրացած դէմքով մը նայեցաւ զաղանի սոտիկանին:

— Ե՛ ուրեմն, Մր Փին... Միլլը, ի՞նչ կ'ըսէք ասոր:

— Կ'ըսեմ թէ ամէն բան կարգին է և թէ մինչև իրիկուն թերեւս պիտի ձերբակալեմ անոնք որ սպաննած կամ սպաննել տուած են զնդ. Մաք Բագինսը: Ի տեսաւթիւն, սիրելի Տիար թօմսըն:

Այս խօսքերը ըսելով, զաղանի սոտիկանը անմիջապէս անհետացաւ, Տիար թօմոլնը ձգելով զիւրահասկնալի զարմանքի մը և յուզումի մը մէջ:



ԱՄԷՆ ԲԱՆ ԿԸ ԲԱՑԱՏՐՈՒԻ

Փողոց ելլելով, զաղանի սոտիկանը նախ և առաջ քաւեց պահ մը: Յետոյ դէմը ելած առաջին անկիւնը դարձաւ, այնպէս որ փաստաբանին գանուած շէնքէն այլ ևս կարելի չէր նշմարել զինք:

Հոն ծառուղիի մը մէջ մտաւ և առանց բոպէ մը կորանցնելու, ըլլորովին այլափոխուեցաւ: Խիստ ճարտարօրէն շինուած մօրուք մը անցուց ծնօտին: Յետոյ քիթին վրայ դրաւ զոյգ մը ոսկիէ ակնոց և ապա կեղծամ մը դրաւ: Կէս վայրկեան ետք ծառուղիէն դուրս ելած միջոցին, այլ ևս բնաւ չէր նմաներ հոն մտնող մարդուն: Զինքը տեսնողը վայրկեան մը իսկ մտքէն պիտի չանցընէր թէ մազերը և մօրուքը հաւասարապէս կեղծ էին: Կեղծումը և սուտ մօրուքը նոյն իսկ վարպետին հրահանգներուն համեմատ շինուած էին և բնականին կը նմանէին խաբուելու աստիճան:

Այսպէս ծպոռւած դաղտնի ոստիկանը կը նմանէր ծերունի բրօֆէսօրի մը կամ պարկեշտ պաշտօնեայի մը։ Մանրքայլերով դարձաւ այն փողոցը, ուր կը գտնուէր փաստաբան թօմարնի գործատեղիու։ Ժամանակն էր։

Արդարեւ ճիշտ նոյն վայրկեանին ձ. Պէրնֆիլտ դուրս յ'ելլէր այն գործատեղիէն, ուր յաջորդաբար վեց տարի աշխատած էր և ուրկէ խայտառակաբար կը վռնտուէր իր անփափկանկատ վարմունքին համար։

Ուշադրութեամբ չորս կողմը նայեցաւ։ Յետոյ արագօրէն հեռացաւ գոհունակութեան շարժում մը ընելով, զոր նոյն իսկ ծածկելու նկողութիւնը յանձն չառաւ։

Իր անցած փողոցներուն մէջ շատ բազմութիւն կար։ Ակիզըները յաճախ ետին դարձաւ, բայց չնշմարեց թէ իրեն հետեւող կար։

Վերջապէս, երբ Չորրորդ Շառուղին հասաւ, օդային երկաթուղիի կայան մը գնաց և դէպի հիւսիս դացող կառախումբ մը նստաւ։ Ուկի ակնոցով մարդը վայրկեան մը իսկ աչքէ հեռացուցած չէր զայն, առանց միւսին կառկած մը ներշնչելու։

Երբ երիտասարդ գրագիրը վակոնամտաւ, Փինքէրթըն աւտեղ բունց ետեւի կողմի տամալին վրայ։

Ժամ մը ետքը, Պրօնքսի թաղը անցնելէ վերջ էր որ Պէրնֆիլտ կառախումբէն իջաւ Հէյ Սթրիթի կայարանը և փողոցին ծայրը համանելով, դէպի ձախ դարձաւ։

Հոն, ամէն կողմէ նեղ փողոցներով և փողոցիկներով շրջապատուած, որոնք տեսակ մը անել լաբիւրինթոս կը կազմէին, կը տարածուէր վրան բաց ընդարձակ անջրպիտ մը, որուն մէջտեղ կը բարձրանար հսկայ տարածութեամբ կրկէսի մը կտաւէ վրանը, զանգան տեսակ դրօշներով պճնուած։

Ներսը կը լսուէր մէկը այն անպատմելի նուազներէն, զոր ժողովուրդը իրաւամբ որակած է կրկէսի նուագ անունով։ Երբեմն ալ մտրակի հարուածներ կը լսուէին։ Դերատանները անշուշտ իրենց վարժութիւնները կրկնելու վրայ էին։

Կրկէսին առջեւ կը խաղային խումբ մը ստանակներ, որ կը ջանային իրենց հետաքրքրութիւնը գոհացնել, ատեն ատեն անդապտնապահ ակնարկ մը սպրդեցնելով վրանին ճեղքերէն։

Ճօ Պէրնֆիլտ տղաքներէն մէկը կանչեց, ձեռքը դրամ մը դրաւ և քանի մը վայրկեան անոր հետ խօսեցաւ ցած ձայնով։ Միեւնոյն ատեն մատովը ցոյց կուտար խիստ աղտոտ փողոց մը այն հրապարակին վրայ, որուն մէջտեղ կը բարձրանար կրկէսը։

Ստանակը ուրախութենէն ոստում մը ըրաւ, յետոյ դէպի կրկէսը վաղեց և ներս մտաւ։ Իսկ գրագիրը ուղղուեցաւ այն փողոցը, զոր մատնանիլ ըրած էր։ Նաթ Փինքէրթըն անոր կը հետեւէր, հարկ եղած ամէն զգուշութիւն ձեռք առնելով, որպէսզի միւսը չտեսնէր զինք, եթէ մտքէն անցընէր ետին դառնալ։

Փողոցին մէջտեղը կը գտնուէր միայարկ հին տուն մը, աւելի քան համեստ երեւոյթով։ Ճակատը դուրս տուած էր մտահոգիչ կերպով և կը կարծուէր թէ վայրկեանէ վայրկեան պիտի վլչէր։ Գետնայարկը կը գտնուէր գինետուն մը, ուր մտաւ գրագիրը։ Փինքէրթըն վայրկեան մը իսկ չվարանեցաւ անոր հետեւելու։ Կատարելապէս ապահովուած էր ըստ երեւոյթին խիստ յանդուգն այս շարժումին արդիւնքներուն վրայ։ Գրագիրը վայրկեան մը իսկ նշմարած չէր թէ անիկարեն կը հետեւէր։ Ուստի անոր ներս մտնելը տեսնելով ո՛ւ և է կասկած պիտի չունենար, նոյնիսկ ընդունելով որ ուշադրութիւն ընէր իրեն։ Գինետունը շատ պկտիկ և ձեզունը շատ ցած էր։ Պէրնֆիլտ հաշուեսեղանին առջեւ ոտքի վրայ կեցած էր և գինեպանին հետ կը խօսակցէր։

— Միայն քառորդ ժամ մը, կ'ըսէր։ Ծայրի պկտիկ սըրահը։ Պօպի, կրկէսին խափչիկը հիմա պիտի զայ։ Անմիջապէս ինծի կը դրկէք զայն։

Սպասաւորը հաւանութեան նշան մը ըրաւ գլխով։

Պէրնֆիլտ առաւ շիշ մը ուխսի, գաւաթ մը և շուրբ շիշ մը։ Յետոյ հաշուեսեղանին ետեւի մէկ դուռնէն անհետացաւ։ Դուրս ելած ատեն երկար ակնարկ մը ձգեց գաղտնի ոստիկանին վրայ, բայց այդ նոր յաճախորդին դիրքը ո՛ւ և է կասկած չներշնչեց իրեն։

Փինքէրթըն գաւաթ մը գարեջուր ուղեց, դրամը վընձարեց անմիջապէս և մէկ ումզով խմնց։ Առանց բառ մը իսկ կորսնցնելու լսած էր ինչ որ երիտասարդ գրագիրը ըստ գինեպանին։ Ամէն պարագայի մէջ կ'ուզէր գիտնալ թէ

Պէրնֆիլտ և կրկէսին խափշիկը ի՞նչ բանի վրայ պիտի խօսէին հոն, ծայրի փոքր սրահին մէջ:

Հազար մտածումներ կայծակի արագութեամբ կ'անցնէին վարպետին մտքէն: Կը խորհեր այն խաշիկին վրայ, որուն խօսքը ըրած էր իրեն Մր. Հուայթ և որ Ալաթիթիս Քլիւպոի մնդամներուն հետեւած էր Սրբինկիլտի մէջ անոնց պտոյտին պահուն: Սրգեօք սա Պօպի՞ն էր անիկա:

Միւս կողմէ կը յիշէր ծերունի սպասաւոր ճօն Իվլինոի ըսածը թէ շատ տարինիք առաջ, Օր. Ճութա, հանգուցեալ գնդ. Մաք Ռաֆինսի աղջիկը, հայրական տունէն փախած էր կրկէսի դերասանի մը հետեւելու համար:

Վարսկետը կ'զդար թէ խնդրոյն լուծումին կը մօտենար:

Դինետունէն դուրս ելաւ, յեայ, դէսի ձախ դառնաւով, տունին նրբանցքը մտաւ: Առանց աղմուկ հանելու գնաց մինչև բակը, ուր ամէն տեսակ հին ապրանքներ խը-ձողուած էին:

Գինետան ետեւի սրահին պատուհանը այն բակին վրայ կը նայէր: Քանի մը ապակիներ կոտրած էին և գէշ աղէկ գոցելու համար պարզապէս թուղթ փակցուցած էին անոնց վրայ: Ճիշտ այդ պատուհանին տակ կը գանուէր հին սընտուկներու դէզ մը: Գաղտնի ոստիկանը անոնցմէ մէկուն մէջ կծկուեցաւ: Հոնկէ կրնար դիւրաւ լսել ինչ որ կ'ըստէր ետեւի սրահին մէջ: Երկար առեն սպասելու պէտք չունեցաւ: Հազիւ հինդ վայրկեանէ ի վեր հոն կը գանուէր երբ դուրս բացուեցաւ և դրազիբը խոկոյն պոռաց.

— Ահ, Պօպի, վերջապէս եկաք:

— Այդչափ ստիպողական ի՞նչ կայ նայինք, պատասխանց խուզու ձայն մը, որ անշուշտ խափշիկին ձայնն էր: Կէս օրէ ետքի ներկայացումը պիտի սկսի և ներկայութեանս պէտք կայ: Եւ դարձեալ եկայ, բայց...

— Նոր բան կայ: Թօմսընին զրասենեակին ճամբուեցայ: Բաթիրոնը վոնաեց դիս տմարդիօրէն: Յաճախորդ մը եկած և յայտարած էր թէ փաստարանին հետ խօսիլ կ'ուզէր գնդ. Մաք Ռաֆինսի դործին համար: Անշուշտ ուղեցի գիտուալ թէ խնդիրը ի՞նչ բանի վրայ էր: Թղթածրաբներու սենեակը սպազեցայ և...

— Եւ բոնուեցա՞ք:

— Ճիշտ: Բայց դարձեալ բան մը տեսնելու ժամանակ աւնեցաւ: Թօմսըն կտակազիրը փնտռեց և չդտաւ:

— Անէ՛ծք: Ո՞վ էր այդ անծանօթը, որ փաստաբան Թօմսընը տեսնելու եկած էր:

— Իրաւ որ չեմ ճանչնար, պատասխանեց Պէրնֆիլտ: Եւ մանրամասնօրէն նկարագրեց Փինքէրթընը, ինչպէս որ տեսած էր զայն: Խափշիկը ուշադրութեամբ մտիկ կ'ընէր երբեմն ուժդին հայհայութիւնով մը ընդմիջելով անոր խօսքը:

— Թերեւս գաղտնի ոստիկան մըն էր: Բայն մը կայ որ զարմանք կը պատճառէ ինծի, այսինքն թէ ձգած են որ այսպէս հանդարտորէն մեկնիք վայրկեան մը ետք անծանօթին այն խօսքէն թէ դուք զիմնալու էիք կտակազիրին ի՞նչ եղած ըլլուլ:

— Ծն անդր: Անիկա նոյն խոկ խիստ քազաքալարութեամբ ներում խնդրեց վայրկեան մը իմ վրաս կտակածելուն համար:

— Հը՛մ, ատիկա թերեւս կեզծիք էր: Ո՞վ կ'ըսէ թէ ձեր ետեւէն եկած չէ:

— Բնա՛ւ: Ես կը կտակածէի և շէկ ուշադրութիւն ըրի:

Սակայն վստահալից շեշտին հակառակ, որով կը խօսէր զրազիրը, իր ըստին չափ հանդարտ չէր երեւար:

— Դուք տիմարին մէկն էր ըստ խափշիկը կտակարար: Ձեր անճարակութեամբ մեզ ամենքս կորսուեսն պիտի մատնէք: Ինչո՞ւ դուռնէն մտիկ ընելնիդ մէջտեղ հանել տուիք: Ես դործը շատ աղւոր կաղմակերպած էի: Ոչ ոք պիտի կրնար երեւան հանել որ աշտարակին բարձունքն զնդապուր վար ձգողը ես էի: Բայց ձեր անխելքութիւններով ո՞չ զուք, ոչ ես և ոչ դեղանին Պէլիսա ապահովութեան մէջ չենք այլ եւս: Ահ, ես...

Սւելի բան մը չկրցաւ ըսել, վասն զի նոյն պահուն անցքին դուռը յանկարծ բացուեցաւ և նախ Փինքէրթըն սեմին վրայ երեւացաւ, ատրճանակը ձեռքը: Ակնոցը, կեղծամը և սուտ մօրուքը հանած էր, այնպէս որ Պէրնֆիլտ, սոսկումէն դեր դեղին կտրած, երեսը նայելուն պէս ճանչցաւ այն մարդը, որուն հետ անհաճոյ զէճ մը ունեցած էր փաստաբան Թօմսընի սենեակին մէջ:

Գալով խափիկին, անիկա սարսափով կը նայէր անծառ նօթին, որ իր առջեւ կցած էր սպառնալից դէմքով մը: Բայց արդէն վարպետը կը պոռար որոտագին ձայնով մը.

— Կեցք, թշուառականնե՛ր: Ես նաթ Փինքէրթընն եմ: Յանուն օրէնքի կը ձերբակալեմ ձեզ: Փախչելու համար շարժում մը ընելնուդ պէս կը կրտկե՛մ:

Երկու մարդիկը, իրենց ապշութենէն քարացած և անխօս, շարժում մը չըրին:

Վարպետը դուռը բաց թողած էր իր ետեւը: Զախ ձեռքով սուլիչը առաւ և իրարու վրայ քանի մը անդամ ոուր կոչեր արձակեց, որոնց խկոյն դուրսէն պատասխանեցին ուրիշ սուլումներ: Շատ չանցած քանի մը ոսափկաններ վազեցին այս նշանէն առաջնօրդուելով:

Գլուխանը այս տեսարանը կը դիտէր սարսափահար: Ինք աւ լսած էր նաթ Փինքէրթընի անունը և անմիջապէս սկսաւ երդումներ ընել թէ բնաւ չէր զիտեր որ խկապէս ի՞նչ տեսակ մարդեր էին ետեւի որահին մէջ իր ընդունած երկու յաճախորդները:

Պոց կառք մը, զոր բերած էին գաղտնի ոստիկանին հրամանով, երկու թշուառականները տառ և անմիջապէս բանտ ատրաւ: Հարցաքննիչ դատաւորը և Փինքէրթըն այն տեղ զատ զատ հարցաքննեցին երկու աւագակները և իր հարտար հարցումներուն չնորհիւ վարպետը քիչ ստենէն տեղեկացաւ ամբողջ ճշմարտութեան:

Կրկէսին մէջ Օր. Պէլիսա անունով աշխատող էինը ձութան էր, հանգուցեալ զնդ. Մաք Բաֆինսի աղջիկը: Ամուսնացած չէր այն մարդուն հետ, որուն ընկերակցութեամբ փախած էր ատենօք հայրական տեւնէն, բայց կրկէսին մէջ մեացած էր:

Ամբողջ աշխարհ պտտած էր իր պատկանած խումբին հետ: Հօրը անէծքը բանի տեղ չէր զներ, բայց այն մտածումը, որ զինք անսիլիթար կը թողուր, ուա էր թէ բնաւ պիտի չժառանդէր այն մեծադումար հարստութիւնը, զոր անիկա սիտի թողուր իր մեռնելէն ետք:

Կրկէսը, որուն կը պատկանէր, օրին մէկը նիւ Եօրք եկած էր: Խումբին մէջ երկու մաերիմներ ունէր: Սուաջինը բէղրօ Ֆէրնանտօ կոչուած հտակտ մըն էր, եռանդուն եւ կրակոտ Սպանիացի մը: Միւսը լարսիաղաց իսփչիկ Պօպին էր: Գալով իրեն, Օր. Պէլիսա անունը առած էր և իր իր անցեալը պարզած էր այս երկու մարդոց և երեք արժմաւոր ալբանեկները որոշած էին ո՛չ մէկ բանի առջև:

Ճընկրկիլ, որպէս զի ծութա օր մը ձեռք անցընէր հայրական հարստութիւնը:

Այդ վայրկեանէն ոկտեալ, զնդ. Մաք Բաֆինս անդադրում լրտեսութեան մը առարկայ եղաւ առանց կասկածելու: Այս դերը մասնաւորապէս վիճակած էր խափչիկ Պօպիի: Շուտով իմացաւ թէ Մաք Բաֆինս արդէն քանի մը բարեսիրական գործեր հիմած էր փաստաբան Թօմարնի օժանդակութեամբ:

Այն ատեն է որ խափչիկը և Ֆէրնանտօ յարմար դատեցին անօթութիւն հաստատել փաստաբան Թօմարնի վրա զիրներէն մէկուն հետ: Իրենց պէտք ըլլալիք արաւածը շուտով զտան յանձին երիտասարդ զբազիր ձօ Պէրնֆիլտի: որուն զծուծ և ընչաքաղց բնազդները դիրաւ զուշակած էին: Այնչափ լաւ կարդացուցին անոր և այնչափ հրապուրիչ խոստումներ ըրին որ վերջառէս իրենց կողմը շահեցան զանիկա:

Որոշուցաւ որ, եթէ զործը յաջողէր, զրագիրը Մաք Բաֆինսի թողած հարստութեան մէկ մեծ մասը պիտի ըստանար: Ան էր երեւան հանողը թէ զնդապետը կատագիր մը յանձնած էր Թօմարնի: Նոյնպէս ա՛ն էր որ, նպաստաւոր վայրկեանէ մը օդտուելով, իր բաթրոնին սենեկակը մըշտաւ և կտակագիրը գողցաւ դրամարկղէն, զոր փաստաբանը բաց թողուցած էր անուշադրութեամբ: Այսուհետւ եթէ բաց թողուցած մեռնէր, քանի որ այլեւս կտակագիր չկար, ազնդապետը մեռնէր, քանի որ այլեւս պիտի պատկանէր նոր թողուցած հարստութիւնը ի հարկէ պիտի պատկանէր ձութայի, իր աղջկան և իր միտակ ժառանգորդին:

Այս արդիւնքը ձեռք բերելէ ետք այլ ևս կը մնար կարելի եղածին չտի շուտ մեացնել Մաք Բաֆինսը: Խափչիկ Պօպի ստանձնեց այս զործը: Շարունակ հետեւցաւ ծերունին, որ բանէ մը չկատագելով, չնշմարեց անդամ այն շշտական հոկողութիւնը, որուն առարկան էր:

«Լաթիթիա Քլիւլ»ի անդամներուն կատարած զրօնական պտոյտը վերջառէս երկար ատենէ ի վեր փնտուուած առիթը պիտի հայթալիքէր Պօպիի: Իմացած էր թէ զէնքի զործարանին աշտարակը պիտի ելլին: Որոշած ըլլալով զործը լմնցնել, այդ աշտարակին ներսի կողմը պահուեցաւ:

Ազետալի դիտուած մը ուզեց որ Մաք Բաֆինս իրեն ընկերացող երկու պարոններէն աւելի երկար ատեն մաք ընկերացամին վրայ: Այդ վայրկեանին էր որ խափչիկը անապատչամին վրայ:

Կալի բերաւ զայն ու շըչապատին վրային վար նեսեց: Իր ոճիրը գործելէն ետք, Պօպի, արհեստով վարպետ մամարգիկ, սահեցաւ շանթարզելին երկայնքէն և շուտամարգիկ, սահեցաւ շանթարզելին երկայնքէն և շու-

առով փախաւ, առանց մէկը ժամանակ ունեցած ըլլալու որ
նշարք զի՞նք:

Ամէն բան այսպէս բացատրուելով, Փինքէրթըն վայր-
կեան մը չկորսնցուց և կրկես դարձաւ միւս երկու յանցա-
ւորները ձերբակալելու համար: Իրեն հետ առաւ երկու
ոստիկաններ, զօրս կեցուց վրանին առջեւ: Յետոյ ներս մտաւ:

Պէլիսա այդ պահուն տրապիզին վրայ կը գտնուէք: Տա-
կաւին գեղեցիկ էր: Կարմիր պնդավարտիկ մը հազած էր և
քակուած սեւ մազերը կռնակէն վար կախուած էին:

Վարպետը անցու այն փակոցին, որ հրազդարակը հան-
դիսաւեսներուն յատկացուած աթուներէն կը բաժնէ: Յետոյ
ասորնանակը բարձրացուց և զօրաւոր ձայնով մը պոռաց
աղջկան, որ հանդարտորքն կ'օրօրուէք:

— Օր. Պէլիսա, հաճեցէք վար ի՞նսել այդ տրապիզէն:
Կը ձերբակալե՛մ ձեզ:

Եյս բառերը աւարտած չէր երբ հտպիտ Ֆէրնանտօ,
զայրոցի ծիչ մը արձակելով, անոր վրայ կը խոյանար տա-
պար ի ձեռին, իր մեղսակիցը պաշապանելու համար:

Բայց Փինքէրթըն անակնկալի եկող մարդ չէր: Ատրճա-
նակը վար առաւ, կրակեց և Սպանիացին զետին դլորե-
ցաւ, սրունքէն վիրաւորուած:

Պէլիսա, սոսկումէն կիսովին յիմարացած, ուզեց տրա-
պիզէն ի՞նսել, բայց չուանը ձեռքէն փակոցուց և ինկաւ
հրազդարակին մէջտեղը, ուր անշարժ մնաց, ծանրապէս
պիրաւորուելով:

Թէ՛, Պէլիսա և թէ Ֆէրնանտօ փոխադրուեցան հիւան-
դանոց, ուր բժիշկները յաջողեցան ազէկցնել զանոնք: Քա-
նի մը շբաթ ետք, երդուեալ դատաւորներուն առջեւ
հանուեցան: Խափչիկ Պօպի մահուան դատապարտուեցաւ և
ծուժաւ ու Ֆէրնանտօ՝ ցիւեանս բանտարկութեան: Գալով
զբագիր ծօ Պէրնֆիլտի, անիկա հինգ տարուան բանտար-
կութեամբ աղաւուցաւ:

Գոզգուած կտակադիրը գոնուեցաւ ծութայի գոյքերուն
մէջէն: Բարի ձէն իվընս կրցաւ ուրեմն տիրանալ այն փոք-
րիկ հարստութեան, զոր իր տըրը կրակած էր իրեն: Ժա-
ռանգութեան մնացեալ մասը, ինչպէս գուշակած էր վաս-
տաբան Թօմալն, կը յատկացուէր գնդապետին հիմնա ծրա-
րեսիրական գործերուն:

Գալով աղջկանը, գնդ, Մաք. Ռաֆինս սանդիմ մը իսկ
ձգած չէր անոր:

ՎԵՐՋ

910

ՀՀ Ազգային գրադարան



NL1007227 7

ՀՀ Ազգային գրադարան



NL1007226 6

ՀՀ Ազգային գրադարան



NL1007225 5

ՀՀ Ազգային գրադարան



NL1007224 4

ՀՀ Ազգային գրադարան



NL1007223 3

ՀՀ Ազգային գրադարան



NL1007017 2

ՀՀ Ազգային գրադարան



NL0933053 1

ՀՀ Ազգային գրադարան



NL1007234 14

ՀՀ Ազգային գրադարան



NL1007233 13

ՀՀ Ազգային գրադարան



NL1007232 12

ՀՀ Ազգային գրադարան



NL1007231 11

ՀՀ Ազգային գրադարան



NL1007230 10

ՀՀ Ազգային գրադարան



NL1007229 9

ՀՀ Ազգային գրադարան



NL1007228 8

ՀՀ Ազգային գրադարան

NL1007238 18

ՀՀ Ազգային գրադարան

NL1007237 17

ՀՀ Ազգային գրադարան

NL1007236 16

ՀՀ Ազգային գրադարան

NL1007235 15

ՀՀ Ազգային գրադարան

NL1007241 21

ՀՀ Ազգային գրադարան

NL1007240 20

ՀՀ Ազգային գրադարան

NL1007239 19

